

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՑ



ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻԻ 19

15 Յունուար 1895



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատր. Ար. Ճաստեղի Թիւ 20

1895

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. Վարդապետութիւն Ժ.Ֆ. Առաքելոց — Ս. Վ. Ն.
2. Հռոմվայ գահը — Յովհ. Յ. Ալան.
3. Անձանօրին խնդիրն — Ս. Վ. Նաղարեբեան:
4. Մեր Եկեղեցական երաժշտութիւնը — Յ. Վ. Աճէճեան
5. ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻԲԱՅԻ — ՅՈՎՀ. Վ. Աբէկեան:

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Հիմնդրորդ Տարի

ԹԻԻ 19

15 Յունուար 1895

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ- ԱՌԱՔԵԼՈՑ

ԿԱՄ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ

ԵՐԿՈՏԱՍԱՆ ԱՌԱՔԵԼՈՎՔ Դ ԶԵԹԱՆՈՍՍ

ԿԱՆԻԱԲԱՆ

Անձանօթ ձայն մը կամ նորալուր անուն մը չէ վարդապետութիւն Առաքելոց յորջորջումն. մանաւանդ մեր Ազգին համար, որոյ կրօնական եւ մատենագրական բաժնին մէջ ստէպ կը յեղյեղուի:

Միահամուռ քրիստոնեայ Եկեղեցին՝ Արևելք եւ Արեւմուտք՝ ճանչցած է Առաքելոց վարդապետութիւն մը. նոյն քարոզութեանց սլոուզ եւ արդիւնք է Քրիստոնէութիւնն. նոյն հիմնական օրէնք՝ կազմած են իր սահմանադրութիւնն, նոյն պարզ ու վսեմ՝ ոգին բունած է Հաւատացելոց հոգւոյն ուղղոյն ու ծուծին մէջ:

Առաքելոց վարդապետութիւնն՝ որով Քրիստոս քարոզուեցաւ մարդկութեան՝ Աւետարաններու մէջ բովանդակուած չէ. Գործք Առաքելոցն՝ գրեթէ պարզ նմոյշն է ասոր, կամ Պաւղոսի քարոզութեանց նկարագիրն, եւ կամ լաւ եւս Առաքելոց

ոմանց մասնակի կենսազիրն: Առաքելոց վարդապետածն՝ կամ Գրիստոսի Տեառն մերոյ ուսուցածն եւ պատուիրածն առ Առաքեալս, ինքեամբ եւ ՚ի ձեռն Հոգւոյն, ըրած բազում սքանչելիքն եւ քառասուն աւուրց մէջ իր Եկեղեցւոյն համար խօսածրն ու քսածը՝ անհրաժեշտ գոգցես վարդապետարանի մը ծընունդ եւ կեանք սալու կը մղէր զՍրբազան եւ զՀոգեշունչ Գրիչս: Դուկաս մանաւանդ որ Աւետարանաւն ու Առաքելոց Գործովք Գրիստոսեան Եղբարց սիրան կը խրախուսէր եւ ՚ի Հոգւոյն շարժեալ Երկնաւոր վարդապետին առաքելութիւնն գրչաւ ՚ի տանեաց կը բարձրաձայնէր եւ Առաքելոց մշակութիւնն կը վաւերագրէր, Դուկաս կ'ըսեմ՝ որ Նոր Կտակին գոգցես յաստուածուստ Դիւանադպիր եւ Աստուածագիր ըլաւու կոչուած էր, մոռցաւ արդեօք այս վարդապետութիւնքն ՚ի գիր արձանացունելու Նոյն ինքն է որ Գործոց սկիզբն՝ առ այն Թէովփիլէ Աստուածասէրն խօսելով՝ առ որ իր Աւետիքն ուղղած էր կանխաւ՝ կ'ըսէ, «Ջբանն առաջին գոր արարի վասն ամե «նայնի՝ ո՛ր Թէովփիլէ, գոր սկսաւ Յիսուս առնել եւ ուսուցանել, «մինչեւ յօրն պատուիրելոյ Առաքելոցն ՚ի ձեռն Հոգւոյն սրբոյ, «գորս քնտրեացն եւ վերացաւ. որոց յանդիման կայոց զինքն «կենդանի յետ ջարջարանաց իւրոց ՚ի բազում արուեստս յա- «ւորս քառասուն երեսել ցոցաւ եւ ԱՍԵԼ ՎԱՍՆ ԱՐՔԱՅՈՒ- «ԹԵԱՆ ԱՍՏՈՒԾՈՅ.» այս Դուկաս՝ որ Աստուածասիրին Թէովփիլէի պապակն կը սաստկացունէր այս խօսքով՝ միանգամայն հանդարտեցունելու հետամուտ եղած չէր:

Ջարմանալի է՝ եթէ չէ: Բայց նոյն խօսքերուն մէջ արդէն իսկ գրած ըլլալն կարծես կը յայտնէ:

Դիտելի է որ ոչ միայն Ասորւոց եւ Մերայոց մէջ՝ այլ համօրէն Գրիստոսեան Եղբարց Առաքելական վարդապետարանն ծանօթ էր, յիշուած ու յեղյեղուած: Յոյն, Լատին, Հայ, Ասորի, եւ այլ Եկեղեցիք՝ նոյն անուանակոչութեամբ բերաւոր զրու- թիւններ ունին, ամենքն ալ եթէ յերիւրեակ ըսեմք՝ գուցէ չը- սխալիմք. սակայն յերիւրելու համար ալ ենթակայ մը պէտք էր: Դուկաս կատարած էր իր պաշտօնը, վարդապետարանն գո- յութիւն ունէր. հիմն ծանօթ էր բոլոր Հաւատացելոց. որոց վրայ իւրաքանչիւր Եկեղեցի իր որդւոց պիտոյացածն կը յաւե- լուր օրինաւոր իշխանութեամբն. ինչպէս նիկիական հաւատոյ Հանգանակին մէջ իսկ կը տեսնեմք ՚ի մերոց Հարց Սրբոց:

Օրինաւոր ձեռաց հետ զարմանք չէ թէ խառնուին երբեմն

ապօրէնք ու յանդգունք. զի «եւ դեւք կերպարանին երբեմն ՚ի հրեշտակ լուսոյ.» եւ ինչպէս Աւետարանն ունեցած է իր սքանչելի անուան անշքութիւն բերելու չափ սուտ աւետարաններն, Քրիստոսի Տեառն Վարդապետարանն ալ կարօղ էր ունենալ իր կեղծերն:

Այսու կը վստահիմք ըսել՝ Առաջին, թէ Ղուկաս կամ այլ ոք յԱռաքելոց ընդունելով Քրիստոսի Տեառն վարդապետածն ու հրամայածն ՚ի գիր զրոշմած է. Երկրորդ, Իւրաքանչիւր Եկեղեցի իր Հօտին պիտոյից համաձայնելով օրինաւոր իշխանութեամբն այդ Գրոց վրայ յաւելումներ ըրած է. Երրորդ, թէ նոյն Գրոց մէջ՝ կամ նոյն կամ նմանատիպ անուամբ կեղծ եւ անվաւեր գրութիւնք երեւցած են, անխիղճ մտաց եւ յանդուգն ձեռաց գործ:

Այս երեք համոզումն առաջադրած ժամանակ՝ նպատակս է միշտ Առաքելական Վարդապետարանի մը վաւերական եւ օրինական մատենական գոյութիւնն հաստատել Քրիստոսական Եկեղեցոյ մէջ. առ այս տեղի տամք մեծանուն Հօր Իգնատիոսի վարդապետի Մ. Մինասեան (P. Ignazio M. Minasi) Յիսուսեան Միանձին՝ խօսել մեզ հետ մեր լեզուաւ, ըստ կարի համառօտ:

Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Ժ Բ Ա Ռ Ա Ք Ե Լ Ո Ց

ԿԱՄ

Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Տ Ե Ա Ռ Ն

ԵՐԿՈՏԱՍԱՆ ԱՌԱՔԵԼՈՎՔ ՅԱԶԳՍ

ՆԱԽԱԲԱՆ

Յառաջիկայ յիշատակարանն՝ զոր կը ներկայեմք հոս, արդէն իսկ բացատրութեամբ հանդերձ հրատարակած էինք. (Civiltà Cattolica, թերթ 942 տետր, 21 Սեպտ. 1889, էջ 734) Գիտնական աշխարհի ցոյց տուած սիրալիլ ընդունելութիւնն՝ ստիպեց զմեզ բնագրին նորոգ տպաւորութեանն եւ քննադա-

տական լուսաբանութեանց: Որչափ ալ դառն էր աշխատութիւնն՝ միայն նորածին Յկեղեցւոյ ուսումնասիրութիւնէն ծագելիք մեծագին բարեաց վստահութեամբն ոգեւորեալ, դիտնալով՝ որ ամենավտըր խնդիրն ալ յայնժամ մեծագնի է, տարինք 'ի զլուխ:

Ա.

Կ. ՊՈԼՍԵԱՆ ՀԱԻԱՔԱԾՈՅԻՆ ԳԻԻՏՆ

ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՕՐԻՆԱԿՆ

Փիլոթէոս Բրիեննիոս յոյն Մետրապոլիտան՝ 1883ին Կ. Պոլսի Երուսաղեմեան վանքին գրատան մէջէն յերեւան եկած՝ 120 թերթերէ կազմուած մաղաղաթեայ փոքրիկ ութածալ գրքոյկն հրատարակեց: Ձեռագրին էջերն են 240, 1056ին Լեւոն սնունն նստարէ մը գրուած Հաւաքածոյ մասննիկ մը:

Կը պարունակէ հետեւեալքն.

1. Համաբարբառք Հին եւ Նոր Կտակարանաց Ս. Յովհաննոս Ոսկեբերանի (1 — 32). մինչեւ Մաղաքիոյ մարդարէութիւնն կը հասնի ձեռագիրն:

2. Թուոյք Բառնաբայ (33 — 51). ձեռագիրն կատարեալ է:

3. Թուոյք Կղեմայ Ա. առ Կորնթացիս (51 — 70):

4. Թուոյք Կղեմայ Բ. առ Կորնթացիս (70 — 76):

5. Վարդապետութիւն Ժ. Առաքելոց (76 — 80):

6. Թուոյք Մարիամոս Կասոպոյեայ առ Ս. վկայն Իգնատիոս, աստուածային քաղաքին Անտիոքայ Գիտապետ (81—82):

7. Թուոյք Ս. Իգնատիոսի Աստուածային քաղաքին Անտիոքեայ, առ Մարիամ, առ Տրայեանս, *եւայլն*. (82 — 120). միջանկեալ նամակներ:

Հաւաքածոյն աւարտելով՝ 120երորդ թղթոյն առաջին էջն (239)՝ այսպէս կը կնքէ Լեւոն. «Կատարեցաւ յամսեանն յունիսի «ի Ժ.Ա. յառաք երրորդի (չարթուն), Ընդիկտոնի Թ. 6563. «(— 5508 = 1056) ձեռամբ Լեւոնի, Գրչի (նստարի) եւ մեղանորի»:

Այս Հաւաքածոյին մէջ Վարդապետութիւն ժԲ Առաքելոց կոչուածն՝ կամ այլ անուամբ՝ Վարդապետութիւն Տեառն Երկոտասան Առաքելոյք 'ի հեքանոսս, մեծ հռչակ հանեց: Առաջին անունն 1875էն 'ի վեր ծանօթ էր, Փիլոթէոս Բրիեննիոս Մեարապոլտին կղեմեան թղթերուն հրատարակելովն՝ սոյն Հաւաքածոյ մատենկան վրայ գրած յօդուածին: Փունք վարդ. ն' (Dott. Funk) 1881ին նոյն Հաւաքածոյին նկարագիրն տուաւ եւ Վարդապետարանին առաջին մակղիրն լսեցուց: 'ի վերջոյ՝ 1883ին դեկտեմբերի մէջ 'ի Կ. Պոլիս ձեռագիր օրինակն տրպաղրուելով՝ հնախօսութեան մանրադէտ քննութեանն յանձնուեցաւ: զոր մանրամասն քննեցին, փորձեցին, դատեցին, մեծ եռանդեամբ: Ինչպէս որ արդարեւ կը վայելէր մեծագին գանձարանին, զոր մեծանձն եւ առատ սիրով հասարակաց ընծայած էր մեծ գրողէսն:

Շատ օգտաշատ եւ յոյժ հին յիշատակաց երկրիկ մ'է այդ ինչպէս որ սիրտի տեսնեմք ակն յայտնի վկայութիւններէ: Աւետարանի եւ Նոր Կտակաց հետամուտ ուսումնասիրաց համար, եւ եկեղեցւոյ նախնական կազմութեան վրայ սքանչելի տեղեկութիւն եւ պայծառ լոյս կը սփռէ: Որչափ ալ փոքրիկ երկ' այլ մեծահարուստ յիշատակարան մ'է, նոյն իսկ բառերու մէջ խոհական միտք եւ մեծամեծ գանձեր ծածկուած են, ինչպէս պիտի տեսնէ ընթերցողն: Ահաւասիկ ձեռագրին առաջին չորս տողերն (հայերէն բառական թարգմանութեամբ եւ նոյն դասաւորութեամբ,) որոց վրայ կարեւոր խորհրդածութիւն մ'ընեմք:

«Վարդապետութիւն Երկոտասան Առաքելոց
«Վարդապետութիւն Տեառն 'ի ձեռն Երկոտասան
«Առաքելոց յագգս. ճանապարհք Երկոս եւ, մի կենաց եւ
«միւս մահու»

Բնագրին (ձեռագրին) օրինակն քննելի է. առաջին տողն մանր գրով կ'ըսկսի, մինչ երկրորդն գլխագիր, Երկրորդին ձեւն՝ ընդարձակ իմաստն, եւ առաջնոյն ամփոփութիւնն, յայտնապէս կ'երեւցունեն որ երկրորդն շատ աւելի հին է, մինչ զեռ առաջինն յաջորդէն ամփոփուած իմաստ մը՝ իբր խորագիր, կամ Գրքոյկին բացայայտիչ յատուկ անուն:

Առաջինն երկրորդէն քաղուածոյ մակղիր մ'է. կրնամք ա-

առաջինն վերցունել առանց երկրորդին չլեասելու: Սակայն պարտ է յիշատակել աստէն որ երկուքին մէջ իմաստի մեծ խտիր մը կայ. առաջինն կը նշանակէ՝ Գիրք կոչեցեալ Վարդապետութիւն երկրտասան Առաքելոց. որ կ'ըլլայ մակղիր, մականուն. մինչ երկրորդն ըսել կ'ուզէ՝ թէ յետադայն՝ «Ճանապարհք երկու են, մի կենաց, եւայն, յաջորդութեամբն, Տեառն վարդապետութիւն է ՚ի մեռն երկրտասան աշակերտաց առաքելոց յագգս նաեւ այսպէս կրնայ պարզուիլ: Այս վարդապետութիւն Տեառն առ երկրտասան Առաքելայ յագգս. — Ճանապարհք երկու են. եւայն: Այսպէս կը հաստատուի որ Վարդապետութիւն բառն այդ երկու իմաստներու մէջ նոյն զօրութիւնն չունի, առաջինն Մատենկան անունն է. իսկ երկրորդն՝ նոյն Գրքուկին պարու նակութիւնն: Որ է.

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՏԵԱՐՆ

ԵՐԿՈՏԱՍԱՆ ԱՌԱՔԵԼՈՎՔ ՅԱԶԳՍ

ՈՐ ԿՈՉԻ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԱՌԱՔԵԼՈՑ.

Նոյն այդ բանն կը տեսնեմք Մարկոսի Աւետարանին գրուելը. — «Սկիզբն Աւետարանի (այսինքն աւետարանելոյ, աւետեաց, աւետարանութեան, քարոզութեան.) Յիսուսի Քրիստոսի Որդոյ Աստուծոյ, (եղև.) որպէս գրեալ է ՚ի մարգարես. Ահա ես առաքեմ զնրեշտակ իմ . . . » : Որուն մէջէն ապա քաղուեցաւ Աւետարան Յիսուսի Քրիստոսի որ ըստ խորագիրն կամ վերնագիր. Այսպէս եւ մեր Վարդապետութիւն Մատենկան եղած է, իր էական մասէն քաղելով ու կերպարանելով իր խորագիրն յետոյ ժամանակաւ, այս առաջին եւ գլխաւոր փաստն համարուի իր հնութեան: Իսկ երկրտասան բառն՝ ինչպէս յայտնի է Նոր Կտակարանէն եւ Գրոցս ընթացքէն ալ կ'երեւի, մի միայն Առաքելական Դատուն սեպական է. ուստի ոչ ընդարձակ իմաստով առհասարակ յԱշակերտաց ու մանց վրայ տարածուն, այլ միայն եւ լոկ յականէ յանուանէ Երկրտասանից Դատուն կը պատկանի:

Վարդապետութեան օրինակն զեռ չքացած դիմացնիս՝ սա-
կաւ մի երկարեմք մեր տեսութիւնքն: Կ. Պոլսեան օրինակն
զլուիներու եւ պարբերութեանց բաժնուած ու տնատուած չէ-
մեք՝ մինչև յարդ եղած հրատարակութեանց համաձայն եւ ի-
մաստին ուչ զնելով տնատեցինք եւ զլուիներու վերածեցինք,
միշտ թուահամար գործածելով յօգուտ ընթերցողաց:

Այս սքանչելի Մատենական գաղափարողն շատ ուշադիր ե-
ղած կ'երեւի օրինակած ատենն, այնպէս զի սակաւ են վրի-
պակք եւ սակաւ յոյժ իմաստի սխալմունքն:

(Շարայարեյի)

Ս. Վ. Ն.

ՀՈՌՎՄԱՅ ԳԱՇԸ

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՒՏԵՐՈՒՆ ՀԱՆԴԷՊ

Սպանիացիք եւ Բորդուկացիք եւրոպական ազգերուն մէջ
ամենէն յառաջ սկսան գաղթականութիւններ կազմել. երկար
ժամանակ իրարու անհաշտելի հակառակորդ հանդիսացան գաղ-
թական ինդիւրներու մէջ, որոնց վերջ մը տալու համար Հոով-
մայ Աղեքսանդր Զ. Սրբազան Քահանայապետը ստիպուեցաւ
Սահմանագրիւ մը հաստատել:

Քրիստոսիոր Գողոմպոսի յԵւրոպա յաղթական վերադարձէն
ոչ շատ ժամանակ վերջ, նոյն Ս. Քահանայապետը երկրորդ հը-
րովարտակ մըն ալ հրատարակեց, յորում հակիրճ խօսքերով
երկրադնտիս աշխարհագրական զիրքը կը սահմանէր. այս կոն-
զակը սակայն նոր չէր: Արդէն 1454ին Նիկողայոս Ե. Քահա-
նայապետը Բորդուկալի Ալփոնսոս Սրբային կոնզակ մը յուղար-
կած էր, որով Հոովմայ գահը կ'ընդունէր Նոն եւ Պայատոր Հըր-
ուանդանէն սկսեալ Ուփիանոսի եւ Ափրիկէի ծովին մէջ գըտ-
նուած կղզիներուն աշխարհակալութիւնը: 1492 տարեթիւին
հրատարակուած կոնզակն ալ առաջնոյն շարունակութիւնն էր.
այս զրութեամբ Բորդուկալի արքայն նորադիւտ երկիրները իր
Գահին սեպհականութիւնը նկատելու իրաւունք կը ստանար:
Ս. Քահանայապետը Բորդուկացոց ազգային ղեւրազգա-

ծութիւնն ալ չվիրաւորելու համար, իր 1492ին հրատարակած գրութեանը մէջ ժամանակամիջոց մըն ալ սահմանեց: 1449 տարւոյն Ծննդեան տօնէն սկսեալ մինչև 1494ի Ծնունդը, քրիստոնեայ իշխանները իրաւունք կը ստանային Ամերիկայի սպանիական կայսրութեան արեւմտեան սահմանազուխէն անդին տարածուած երկիրները նուաճելու: Յովհաննէս Բ. Արքային ձեռքն էր ուրեմն այս տրամադրութենէ օգտուել եւ աւելի եւս իր նորագիւտ ստացուածներն ընդարձակել: սակայն անհոգ գտնուեցաւ եւ նորանոր երկրակալութեանց ետեւէն ըլլալու համար չի փութաց իւր Նախորդին օրով սկսած Հնդկական արշաւանքին յաղթական վերջ մը տալ:

Քահանայապետին հաստատել ուզած Սահմանադձէն՝ ոմանք հետեւեցուցին թէ Հռոմայ Գահն Երկրիս հարթ ըլլալը կ'ընդունէր:

Այս ենթադրութիւնը սակայն հիմնական բանաւոր պատճառներու վրայ հիմնեալ չէ: Ընդհակառակն շատ մը գօրեղ ցուցումներ ունինք, որոնք կրնան հաստատել թէ Քրիստափոր Գոլումպոսի Ամերիկան գտնալու համար ըրած ճանապարհորդութենէն դարեւ յառաջ աստեղագէտներն ու աշխարհախօսներն երկրիս կտր ըլլալուն ջերմ պաշտպաններն էին: Այսու հանդերձ եթէ այն ժամանակ հակառակ գտնուողներ ալ կային ասոնց կարծիքը հիմնական չէին համարուեր եւ տարակոյս չկայ թէ Հռոմ այս տգէտներուն դասակարգէն չէր որ իւր խորհրդականները կ'ընտրէր:

Ճիւղք դիտնականն, որ Անդրիերէն լեզուաւ հրատարակուած «Ամերիկայի գիւտը» յորջորջուած ընտիր պատմութեան հեղինակն է, դիտել կուտայ թէ նոյն իսկ իննեւտասներորդ լուսաւորեալ դարուս մէջ երկիրս հարթ ըլլալն ընդունող Հեղինակներ կան: Իբր օրինակ կը յիշատակէ Սամուէլ Բօպօթամ գիտնականը, 1873 տարեթիւին Լոնտոն հրատարակուած Zotic astronomy գրքին հեղինակն, որուն կարծեօք Երկիրս հարթ տափարակ է: Դարձեալ այս վարդապետութեան կուսակից Manuel of Biblical cosmography հեղինակ Համրթէն աշխարհագրիւն շատագովականները: Կրնայինք դեռ թուել այս տարօրինակ հին դրութեան գաղղիացի պաշտպաններուն անուաններն ալ, սակայն չենք կրնար ընդունիլ թէ այսպիսի վերացական գիտուններուն կարծիքները ազդեցիկ եղած ըլլան կառավարական շրջանակներու վրայ:


Գիտենք թէ մինչև Գալիլէոս, Պադուէոս Աշխարհագիրը

Միջին Դարու համայն Աստեղագէտներուն Առաջնորդն ու Մենտորը եղած է: Արդ, ինչպէս որ իւրաքանչիւր ոք գիտէ, Պրտզոմէոս երկրին կտր ըլլալը կ'ընդունէր. հետեւաբար իր բովանդակ գրութիւնները այս սկզբան վրայ հիմնեալ էին:

Ոչ ոք կրնայ ուրանալ թէ Քրիստափոր Գոլոմպոս իւր խուզարկութիւններուն առաջորդ ընտրած չ'ըլլայ հոչականուն թօսքանէլլի իտալացի աշխարհագիտին երկատիրութիւնները. արդ իտալացի մեծանուն երկրախօսն այնպէս համոզուած էր երկրիս կտր ըլլալուն որ Պտղոմէոսին զծած աստիճանները բարեփոխեց: Քրիստափոր Գոլոմպոս հաւանականաբար հետն առած է Պտղոմէոսի եւ Նիւրէմպէրկցի Մարդէն Պէհայմի 1492ին սկիզբները հրատարակած երկրագունդն ու աշխարհագրական քարտէսները: Այս յիշատակարաններս ամէնքն ալ կ'ընդունէին երկրիս կտր գունտ մ'ըլլալը: Արդեամբ ալ Գոլոմպեան արշաւանքն երկրիս կտրութեան վրայ հիմնեալ էր. Գոլոմպոս կըրնա՞ր միթէ Հնդկաստանի ծովեզրը նաւարկել առանց երկրին կտրութեան համոզուած ըլլալու: Բաց աստի Սրբազան Քահանայապետին զծած ու որոշած սահմանադիժն մէկ բեւեռէն դէպ ի միւս բեւեռ, այսինքն Հիւսիսային Բեւեռէն մինչև Հարաւային Բեւեռ կը տարածուէր. արդ հնարաւոր է տափարակ եւ զող երկրի մը համար երկու բեւեռ ընդունիլ:

Աղեքսանդր Զ. Քահանայապետը երկրիս կտրութիւնը ընդունելով հանդերձ կրնար, աչքի առջեւ բերելով կտրուելիք ու անցնուելիք անագին տարածութիւնները, համոզուած ըլլալ թէ երբեք Սպանիացոց ու Բորգուկայցոց նաւերն իրարու պիտի չհանդիպէին անձանօթ կէտի մը վրայ, քանի որ Սպանիացիք դէպ ի Արեւելք եւ Բորգուկայցիք դէպ ի Արեւմուտք կը նաւարկէին: Այս ենթադրութիւն ինքնին ամենէն հիմնական փաստուն է Հակառակորդաց առարկութիւնները ջնջելու համար:

Յովն. Յ. Ալան.



ԱՆԾԱՆՕԹԻՆ ԽՆԴԻՐՆ

(Շարունակութիւն եւ վերջ)

ՎԵՐՁԻՆ ԽՕՍԲՆ

Որչափ ժամանակ է՝ չգիտեմ, յօժարութեամբ թէ ոչ եւ ոչ զայդ գիտեմ, գիտեմ եւ եթ զի Պատկերի Պատուական ընթերցողք մանրախոյզ քննութեամբ ընդ Մեզ Երկրագնացութիւն աղիքն ու փորոտին՝ սիրտն ու ծուծն՝ պրպտեցին, զննեցին:

Ի՞նչ եղաւ արդիւնքն. Պատասխանն յայտնի է: Այսչափ երկար համբերութեամբ տոկուն Ազնիւ ընթերցողաց սրտէն սպահովելով սոյն վերջին պահիկն ալ՝ կը լռեմք:

Կը խորհիմք՝ եթէ Երկրաբանութիւնն՝ որ մեզ ըստ ինքեան ամենէն մերձաւոր եւ ամեն Գիտութեանէն աւելի ընտանին է՝ անծանօթներու անհասնում շարքն ներկայացուց, ի՞նչ պիտի լինին այլք. որոց մեզ հետ ունեցած ընտանութիւն ոչ միայն համեմատական է՝ եւ ասոր չափ չէ, այլ եւ պատճառն իսկ այդ մերձաւորութեան՝ սա ինքն է:

Առնուժք ՚ի քնին Բնագատմութեան մնացեալ երեք ճիւղերն. Բուսաբանութեան եւ Կենդանաբանութեան հիմունքն Երկրաբանութիւնն է. եթէ իրենց ծագումն պրպտենք՝ դա պէտք է խօսի. եթէ աճումն՝ սնունդն՝ սերունդն, իրմէն է ձայնըն. եթէ իրենց դարձն՝ մահն՝ բրածոյքն, դարձեալ ՚ի նմանէ է պատասխանն: Նոյն չէն Հանքն, Մետաղքն, Անմետաղականք:

Մթնոլորտն իւր կազմութեամբն եւ էութեամբ, տարերք իրենց իսկութեամբն՝ ուստի Տարրաբանութիւնն կը ծնանի, բնութիւնն՝ աւստի Բնագիտութիւնն իր մասերով, Երկրաբանութեան ծնունդք են ամենն ալ. ամենն ալ անծանօթք: Եւ ի՞նչ զարմանք. ինչ որ է ծնողն նոյն եւ ծնեայն. Որդի հարազատ գնմանութիւն ծնողին բերի. ամենն ալ Անծանօթին խաղերն:

(*) Տե՛ս Պատկեր Ե. Տարի, Ը-իւ 18

Գիտութիւն կոչուածն ամբողջ իր մասերով մանր մանր բոլորեմք. պիտի համոզուինք որ ամենն ալ առանց բացառութեան Երկրաբանութեան հետեւորդն են:

Երկու Գիտութիւն միայն այս սահմանէն կ'անցնի. մին՝ Տիեզերագիտութիւնն (Աստղաբաշխութիւն) իր մասերով: որ ծնօղ՝ թէպէտ եւ անծանօթ ծնօղ մ'է՛ Երկրաբանութեան: Վասն զի ո՛ր կ'ընայ Երկնից պատրուակն բնապէս հետամտիլ՝ քանի որ Երկրիս քօղն անմատչելի է: Ո՛ր ջափեաց գերկինս բօզաւ եւ գերկիր ամենայն գլաւ: Իսկ միւսն՝ երկրորդն՝ առաջինն եւ վերջինն գիտութեանց, Գիտութիւնն ինքնին, Գերաբունն է՝ Անծանօթ եւ Ծանօթ ծնօղն ամենայնի:

Մարդաստութիւնն՝ որ ըստ ինքեան իր ամեն մասամբն Երկրաբանութեան պիտի հպատակէր, այս վերջնովս միայն քան զայն կը գերազանցէ եւ քննօղ ու դատաւոր կը հանդիսանայ այդմ. այսու Մարդ որ Տիեզերաց բաղաւտմամբ եւ ոչ ինչ է, նոյն իսկ ինքն ինքեան անծանօթ, պիտի իշխէ ամենուն. կ'ենթադրուի բաց յայնմանէ՝ որ ամենայնի իշխանն է, Անծանօթից ծանօթն Աստուած:

Սակայն առ ի՛նչ այսչափ բարձրութիւն՝ եթէ անյատակ վիճ մ'է եւ Անծանօթին դարուփոսն մեր շուրջ:

Պատասխանն զիւրին է. եթէ ճանչնամք մեր բարձրութիւնն խոնարհութեամբ, եւ ամենայնի եւ մեր Պատճառն անկեղծութեամբ:

ԺԹ՝ դարուն ընթացքն քանի մը տարիէն կ'աւարտի. անուրանալի է ԺԼի նկատմամբ տարած յաղթանակն. Գիտութիւնն յառաջդիմած է իր նորանոր զիւտերով, ամենազղի ծանօթութեամբ, բիւրաւոր քննութեամբ: Տիեզերաց եւ իր ծագման խնդիրն՝ մարդոյ եւ իր էութեան եւ վախճանին հարցումն՝ կենաց եւ իր պարագայից հանդոյցն՝ ԺԹ՝ դարուն մեծամեծ ուսումնասիրութիւնքն են. ոմանք ենթադրական լուծումն ստացած. ոմանք զեռ եւս կնճոռոս վիճակի մէջ: Եւ նոյն իսկ այն խնդիրներն՝ զորս ԺԹ՝ դար լուծած կը համարի՝ որչափ անծանօթներ, որչափ անբացատրելի կէտեր կը պարունակեն: Այնպիսի կէտեր, որոց եւ ոչ իսկ Գիտնականին միտքն կարօղ է մերձիլ:

Թողունք մեր խօսքն այլ եւս, վասն զի շատ աւելի բարձրագոյն բերան մը կը խօսի. Լորտ Սալզպլըրի Բրիտանական գլխաւոր կաճառին մէջէն կը լսեցունէ ձայնն:

Բրիտանական հռչակաւոր գիտնականաց եւ Լեւոպեան առ հասարակ հոյակապ անուանց Ա. Կլմբլին մէջ՝ հաստատ ձայնիւն կը քննադատէ ԺԹ դարն. որոյ կթէ անբնարարելի իրաւունքն է անցեալ դարուց նկատմամբ յոխորտ նայուածքն՝ սակայն խորհուածալի է նաեւ իր չափազանց յաւակնոտ աչքն, զի մարդախօսական եւ կենսաբանական ու բնագիտական ամենէն պարզ երեւոյթներն անգամ համոզիչ բանիւ մը պարզել չէ՝ կարողացած:

Արդարեւ զարմանալի թուի դուցէ բազմաց մեծանուն քաղաքադիտին ուսումնական այսչափ փափուկ խնդրոց մէջ մխիթն, իբր իր սահմանէն դուրս նկատուելով. սակայն քան զայդ աւելի զարմանալին է՝ զի նախկին բրիտանական նախարարապետն Ոքսփորտի մէջ այս առաջին անգամն ըլլալով իւր մեծագոյն գիտութիւնն կը յայտնէ ուսումնական աշխարհի, ցոյց տալով թէ իր պաշտաման չափ եւ գոզցես աւելի ընտանի է իրեն Գիտութեան ասպարէզն՝ Վասն զի ներկայ Գիտութեան հսկայաքայլ ընթացքն մեր տգիտութեան իբր չափ կը գործածէ: Մեր մտաց անձուկ սահմանն բացատրելու առաջին օրինակն՝ տարրաբանութիւնէն կը քաղէ. տարերաց ծագման եւ էութեան կնձոտ խնդրէն՝ անլուծանելի հանգուցէն — Վասն զի տիեզերական որ եւ է կանոնաց եւ օրինաց ենթադրութեամբ՝ կարօզ չպիտի լինի մարդկային միտքն Վաթսունուհինգ պարզ եւ անլուծելի տարիկց կազմութիւնն բացատրել:

ՅԵւ արդեամբ. վասն զի ենթադրումք թէ ստեղծագործութիւնն կանխանկատ մտաց գործ՝ կամ անդէս անգիտակ օրինաց ծնունդն ըլլայ, միշտ անհասկանալի է՝ թէ ինչպէս յիբերաց այսչափ տարբեր կազմութեամբ կամ էութեամբ նիւթեր հասարակաց միութեամբ լծակցին: Որչափ փափուկ բացատրութեամբ պատասխաններ հիւսելու ըլլանք՝ միշտ խնդիրն կնձոտու զազտնիք է: Dalton օրէնքն՝ ըստ որում իւրաքանչիւր տարերաց հիւլէք իրենց սեպհական կշիռն ունին, եւ բաղադրութիւնն անփոփոխ համեմատութեամբ կը կատարուի, սիրուն բանաստեղծութիւն մ'է. դուցէ օր մը առհասարակ տարերաց բացատրութիւնն տայ:

«Կարծիք յղացան թէ հիւլէական կշիռք ջրածնի կշռոյն բազմապատկութիւնն ըլլան. քննութիւնն սկսաւ խզի մտօք. պատասխանն հակառակ էր այդ կարծեաց. թողուեցաւ Լուսադիտիւ (Spectroscope) վերլուծումնք աւելի զոհացումն չառլին ցարդ: Այս տեսնուեցաւ որ իւրաքանչիւր տարերաց հիւլէք ջնու-

նըրով եթերի վրայ թրթռական սեպհական շարժումն կ'ազդեն՝ ցոյց տուաւ զի մէն մի տարերց հիւլէք կամ հիւլէից բարդութիւնք ատանձինն լուսապատկեր կը կազմեն. բացատրեց մեզ թէ աստեղեայ կաճառաց բազադրութիւնն Երկրագնտիս հետ ընտանի է. ծանոյց թէ արեգական կազմութենէն հետի է թըթուածինն եւ բորակածին: Մինչ ընդհակառակն Երկրիս հաստատուն եւ լոյծ մատին մեծադոյնն թթուածին է, եւ մթնոլորտին սկզբնականն բորակածին:

«Ի՞նչպէս սակայն այս կրկին տարերաց էութիւնն կրնամք յԱշխարհի աստ բացատրել՝ մինչ Արեգակն զուրկ է այտի, եւ Երկիրս կը քարոզի այդ հասարակաց մօր (մեր արեւային զբրութեան) ղաւակն: Ուրեմն բսենք՝ թէ կամ լուսադիտին վերլուծմունք սխալ են, եւ կամ եթէ ճշմարիտ՝ այս մասամբ մեզ նպատակելով՝ այլով՝ այսինքն այս ստարբերութեանց անըմբռնելի վիճակաւն՝ աննպատակ իրաճ է մեզ, Kirchoffի եւ Mendeleeffի օրէնք՝ որ մի քանի նոյնանիչ տարերաց համախմբութիւնն կը քարոզեն՝ եւ ոչ իսկ այդ հիւլէից իսկութեանն հասուցած են մեզ: Ինչպէս երբեմն նոյն եւ այսօր մեք մեզ կը հարցունեմք. — Հիւլէն շարժումն է՝ թէ իր մը, կամ անշարժութեան կէտն, բաժանելի չէ՞ արդարեւ. պարզ մարմնոց ցուցակն չ'կրնար պակսիլ կամ աւելնալ. արդեօք միոյ սկզբան չ'մք կարօզ վերածել ամենն:

«Ի՞նչ է արդարեւ այդ կէս ծանօթ կէս անծանօթ էակն դոր Եթեր կը կոչենք: Այլձեւութեան՝ թրթուման եւ այլ բերբաւոր կարծեաց հիմն է դա. բնագիտութիւնն բոլոր այդ անծանօթին վրայ հիմնեալ է. եւ ի՞նչ է: Այլձեւ շարժման անունն կը սեպհականենք սմա. նիւթն է պատճառ այդ շարժման՝ թէ այլ ինչ. չզիտենք: Ելեկտրականին եւ եթերի մէջ ազդակցութիւն կայ թէ ոչ. կրնամք պնդել թէ նոյն չըլլան այդ կրկին շարժմունք:

«Այնպիսի կիճոռտ խնդիրներ՝ որոց առջեւ ժժ դարն պէտք է շառագունի. վասն զի ի՞նչ որ ալ ըսեմք՝ ասից 150 տարի առաջ գիտցուածն է. Փրանքլին այսչափն գիտէր արդէն:

«Դառնալով մարդախօսականին եւ կենսաբանութեան՝ խաւարի մէջ եմք. կենաց խորհրդաւոր առագաստն վերցուած չէ: Դիտեմք ապաքէն կենդանեաց գործարանաց բազադրութիւնն, տարրաբանութիւնն այդ բազադրական տարերքն կը հնարի այսօր, սակայն շոնջն՝ կենսական զօրութիւնն որով այդ մասունք

միանալով էութիւնն՝ գոյութիւնն՝ կը ծնանին, անյայտ է. անծանօթ: Կենաց եւ իր ծագման խնդիրն զիտութեան անհպելի է եւ պիտի ըլլայ միշտ անշուշտ: Այլ կենսաբանութիւն անդամալոյժ մնացած չէ իր տեղն. կէս դարէ 'ի վեր կը քայլէ: Մանրադիտական քննութիւնք՝ յորս Lister եւ Pasteur հռչակեցան, ընտելեան ծածուկ պուլցքէն հրապարակուած անծանօթներ են: Ամենամանրիկն խորագոյն հետազօտութեանց առարկայ եղաւ եւ կրկին գործնական արդեամբ օգտակար. հականեխական վիրաբուժութիւնն եւ մանրաճճեաց դէմ պատուաստն սոյն ուսումնասիրութեանց պտուղք են: Որչափ ալ ժիժ դարուն զիտականն յաջողեցաւ ընտելեան ձեռքէն այս ծանօթութիւնքն քաղել, սակայն անհրաժեշտն կամ լաւ եւս կեղրոնական ու հիմնական ծածկին՝ կենաց խնդրոյն եւ նորա սկզբան եւ յաջորդութեան քօղն չկրցաւ բանալ: Տեսակաց ծագման նկատմամբ Տարվինի տուած տխուր ու տատանուտ վարդապետութիւնն՝ դարուս վերջին կիսուն՝ այս արդիւնքն ունեցաւ՝ զի կենդանականին ուսումն նոր աշխուժիւ սկսաւ զարթնուլ, եւ փոխանակ պարզ նկարագրութեան՝ ծնունդն եւ ծագումն սկսաւ որոնել:

«Այսօր շատեր կը միաձայնին կենդանական տեսակաց համար հասարակաց ծնօղներ վերագրելու. իսկ երբ համոզիչ բանիւ բացատրութեան հասնին՝ կը շուարին ու շուարնն:

«Տարվինի՝ կենաց զարգացման համար մի կամ շատ մը ըսկզբնական տիպար քարոզիչն՝ բազմաթիւ հետեւորդներ յարուցած է. մինչ Haeckelի բուսական եւ կենդանական բրածոյից զրիւրեղ նախածնօղ դաւանելն՝ եւ ոչ մի անաչառ հետեւօղ ծնած:

«Դրական տեսութեամբ՝ կամ առ աչս՝ տարվինեան դրութիւնն ամենէն համոզիչն է. վստնզի միութիւնն կը հաստատէ սկիզբն. իսկ գործնական տեսութեամբ՝ կրկին առարկութեանց առջեւ ջլատ կը թաւալի: Նախ կենսաբանութեան տարվինեան բացատրութիւնն ընդունելու համար պահանջած անթիւ անհամար տարիներն, յորս աստիճանաբար տեսակք կատարելագործուելով հասնին այժմեան վիճակին: Այդ թուանիչք՝ երկրաչափից՝ աստեղաբաշխից՝ եւ չափազիտաց Երկրիս կազմութեան համար կարեւոր դատած թուականն կը բազմապատկեն:

«Բուսական կեանքն Երկրագնախա վրայ երեւելու համար՝ այժմեան մթնոլորտաբանական ծանօթ վիճակն պէտք էր. արդ Երկրիս աստիճանաբար գրտացումն իր հրավառ վիճակին տա-

րեթիւն գուշակիւ կուտայ մեզ, Որչափ ալ երկար դարեր համարելու ըլլամք այդ միջոցն՝ եւ սակայն շատ կարճ է նկատմամբ այդ թուոյն՝ զոր պարտիմք ընդունել տարլինեան գրութեամբ Վասն զի երեք հազար տարի է եւ բոյսն ու մարդ կ'ապրի իր ծանօթ վիճակաւն. որչափ պէտք է առաջ երթամք սոցա եւ այլոց սկզբնական ծինն կամ նախաբջիջն գտնելու:

«Այսչափ հակառակասոս գիտութիւնք կամ կարծիք:

«Երկրորդ առարկութիւնն է Բնական խառնածնութիւնն. անհնարին խնդիր մ'է այս. կնճիռն: Մարդ կարող է արուևտական խառնածնութեամբ կենդանական զանազանութեան ծընունդ տալ, սակայն յայսմ մարդն է գործողն, պատճառն յայտնի կ'երևի: Վերցունեմք այդ պատճառն եւ սպասեմք որ այլատեսակ կենդանիք զուգաւորին՝ նոր տեսակ մը յառաջ բերելու համար, ընտելեան գեղեցկահիւս օրինաց եւ անփոփոխ կանոնաց հակառակ է: Կենաց պահպանումն կարող է արդարեւ հրզորագոյն տեսակն մղել ընդդէմ տկարագունին, սակայն պարագայք եւ ժամանակի երկարութիւն պէտք է. մինչդեռ այսչափ սուղ ժամանակ՝ ոչ միոյն եւ ոչ միւսոյն նպաստաւոր կրնար ըլլալ, եւ ոչ իսկ տեսակաց կատարելագործութեան: Ըստարի մէջ ենք դեռ եւս այս մասամբ. բնական խառնածնութիւնն լոյս չտար մեզ:»

Ներկայ գիտութեան դէմ տարածուած նոյն իսկ յանուն գիտութեան սոյն քննադատութեան արդիւնքն ինչ կարէ լինել. ինչ ըսելու եմք աշխարհաչափական եւ կենսաբանական այս խնդրոց: Ահա Լորտ Սալզպլրիի խօսքն.

«Ծանօթութեանց տեղ այժմ ենթադրութիւնն կը տիրապետէ, զգուշանամք այդ կարծիքներէ. պէտք է խոստովանիմք մեր ազգիտութիւնն եւ անկարող վիճակն: Բաներ կան զոր չենք գիտեր, եւ բանացի պատճառն տալու անկարող եմք: Փորձիւ ապահովուած իրաց կրնամք հաւատալ. քանի որ փորձն չկայ՝ արգարացի չէ կարծիք բարդելն: Եթէ ընտելեան կնճոտ հանգոյցներ կը ներկայացունէ մեզ, լուծումն չպահանջեր. շատ աւելի օրինաւոր է անկարողութեամբ չգիտցածնիս՝ ջգիտենք, ջկարենք ըսելով խոստովանիլ, քան թէ քմածին ենթադրութեամբ ժամալաճառ եւ անձնախար լինել:

«Այսպէս է կենաց խնդիրն:

«Բնական խառնածնութեան կարծեաց համար լորտ Kelvin ըսած է. եթէ կենսաբանութեան մէջ յեղաշրջութիւնն ստուգիւ

կայ, բնական խառնածնութեան զաղափարն յեղաշրջման հա-
կառակ է: Յաւալի է զի կենդանաբանութեան վերջին հե-
տադասութիւնք իմացականութեամբ բնաւ զբաղած չեն. մինչ-
դեռ բնութեան բարձրացումն է այդ, եւ ամեն կողմանէ մեծա-
մեծ ցոյցք եւ վաստք 'ի նպատակը զոչնէն այդորիկ: Բնազան-
ցութեան եւ զիտութեանց հոգք կարեն պահ մի ծածկել զայդ
մենէ, բայց 'ի մտաց եւ 'ի խորհրդոց գողանալ զայն՝ չեն կա-
րող: Այդ զայրոյթն ու յամառութիւնն որով գողցես մեր մտաց
վրայ կ'իշխէ դա՛ կարծես բացայայտ քարոզ մ'է անձնիշխան
կամաց, որով բնութիւնն կը հպատակեմք, սակայն միշտ հպա-
տակ կալով այնմ՝ ում ամենայն արարածք հնազանդին, յաւի-
տենական Արարչին, վեհապանծ Իշխողին, միոյն Աստուծոյ»

*

Եւ սակայն քանիներ դեռ եւս կը խլանան այս ձայնին.
որքանիք Գիտութիւնն կը գոչեն առանց այլ ինչ խորհելու: Այս
քառասուն դարուց հասակաւն՝ քանի քայլ առաւ Գիտութիւնն.
Անձանօթից անսահման ովկիանին առջեւ մեր կազուկոյր Գի-
տութեան չափն ի՞նչ է:

Ա՛հ, ո՛չ. որչափ ալ բան մը կարծեմք մենք մեր այդ Գի-
տութիւնն, սակայն ոչ ինչ է, եւ դա եւ մեք իր հետն. խաղա-
լիք ենք եւ մեք եւ մեր Գիտութիւնն բնութեան մէջ. բան
մը միայն քան զամեն ինչ կը բարձրացունէ զմեզ, եւ այդ ինքն
Ահաւոր Անձանօթին զիտութիւնն է յորում պարուրուած ենք
եւ մեք եւ Գիտութիւնն եւ Տիեզերք:

Այո՛ այդ Ահաւոր Անձանօթին պեղած դարեւանդն Ան-
ձանօթից ծովն է մեր շուրջ. թող տուած է՝ որ մարդ իր Աջոյն
չնչին այլ վսեմ արարածն՝ մխրճի այդ անդնդոց մէջ ու առանց
վտանգելու վերանայ. եւ երբ յանհասնում ոքանչեղեաց վարա-
նած՝ տարտամ ակնարկն բարձրացունէ եւ յազուրդ խնդրէ իւր
մտաց, թող վստահի աներկբայ:

Հո՞ն Երկինքն . . . ըսինք:

Բայց առ ի՞նչ այս.

— Ո՛ր գիտաց զմիտս Տեառն կամ ո՛ր եղես. նմա խորհր-
դակից . . . ԱՆԾԱՆՕԹԻՆ ԽՆԴԻՐՆ:

Ս. Վ. Ն.

ՎԵՐՋ

Մեր Եկեղեցական երաժշտութիւնը

Էջմիածնէ հասաւ մի յոյժ կարեւոր լուր զոր մայրաքաղաքիս հայ եւ օտար լրագիրք արդէն աւետեցին: Այս է թէ Էջմիածնի նոր Կաթողիկոսը հրամայեր է Կարա Մուրզա ծանօթ երաժշտապետին զի ամեն հայ եկեղեցեաց մէջ հաստատուի քառամայն երգեցողութիւնը:

Այս առթիւ ներուի ինձ մի քանի խօսք ըսել այն բարեփոխութեան նկատմամբ ում շատ կարօտ է մեր սրբազան երաժշտութիւնը եւ որոյ պէտքն ի բազմաց հետէ զգալի է առ մեզ:

Թոյլ արուի ինձ յայտարարել, եւ զայս բազումք կը խոստովանին, — թէ այժմեան մեր եկեղեցական երգերը՝ եւ որքան ալ լաւ կատարուին (ըստ իրենց յատուկ կանոնաց), ախորժալուր չեն եւ չեն կրնար լինել, մասնաւորդ նոցա համար որ քիչ շատ տեղեակ են եւրոպական երաժշտութեան եւ կամ ի մանկութենէ սկսեալ վարժ են լսելու զայն, այն երաժշտութեան՝ որ հետզհետէ բարեփոխուելով աշխարհահռչակ եւ հմուտ արուեստագէտներու անխոնջ ջանիւք կատարելադործուած է: Մոյն երաժշտութիւնը, որ հիմնեալ է ձայնից բնական զաշնաւորութեան, բազալորութեան եւ որոշ կանոններու վրայ, այսօր Եւրոպայի, Ամերիկայի, եւ այլ ամեն կողմերը բոլորովին զբաւած եւ աշխարհիս միւս մասանց մէջ ալ մուտ գտած է: Եւ սա ստոյգ է թէ նորա զխտութիւնը կամ յայնմանէ ախորժելը՝ այսօր ժողովրդեան մը քաղաքակրթութեան ատիճանը ի յայտ կ'ածէ: Զարմանք չէ եթէ չկրնանք ախորժիլ երաժշտութենէ մը, որոյ ծննդեան թուականը գուցէ կանխած ըլլայ մեր թուականին սկիզբը (1): Ինչ

(1) Չեմ կրնար հաւատալ քի մեր ամբողջ սրբազան երգերը՝ իրենց նախկին վիճակին մէջ, որ այդ մեզ անձանօք է, բոլորովին ինքնատիպ երկասիրութիւններ եղած ըլլան, կը կարծեմ քի հաւանականաբար արդէն կ'երգուեին նոքա կամ ի մեկեանս եւ կամ ժողովրդեան մէջ, եւ քի մտնելով յատուածային պաշտամունս քրիստոնէից՝ կրած ըլլան ինչ ինչ փոփոխութիւններ:

որ լաւ էր տանուհինգ դար առաջ, դուռ արուեստի տեսա-
կէտով կը նկատեմ խնդիրը, չկրնար մի եւ նոյն դիրքը բըռ-
նել այսօր, մինչ արուեստը, գիտութիւնը, ճաշակներ. հասեր են
յառաջդիմութեան արդի բարձր աստիճանին:

Քանի որ գիտութիւնը յառաջանան, նախնի սխալները կ'ուղ-
ղուին, նորանոր ճշմարտութիւններ երեւան կ'եննեն եւ բնու-
թեան անյեղլի օրինաց համեմատ մարդիկ թերին կը թողուն
ու կը դիմեն միշտ գէպ ի գեղեցիկն, կատարեալն: Ասի ան-
հրաժեշտ պիտոյք մ'է զոր մարդկութիւնը՝ շարունակ գոհացու-
նելու դատապարտուած է: Այսպէս ալ եղած է աստ երաժշտու-
թեան նկատմամբ: Դաստիարակութեան շնորհիւ տակաւ առ
տակաւ թողուցինք արեւելեան երաժշտութիւնը, որ մեր հող-
ւոյ նոր պիտոյքները լրացունելու անկարող է, եւ դիմեցինք
եւրոպական երաժշտութեան: Քառասուն տարի առաջ ասի հազ-
ուազբւտ բան մ'էր ի կ. Պոլիս, ջիւմ պայծները բարձրագոյն
դասակարգի պատկանող անձանց ոմանց տունները կը տեսնու-
էին միայն, իսկ զայնս նուագող ալ աւելի հազուազբւտ անձինք
հիացում կ'ազգէին անդէտ ունկնդրաց: Եւրոպիա օր ըստ օրէ
տարածեց ի մեզ իւր երաժշտութիւնը, որ այժմ դաստիարա-
կութեան գլխաւոր մասերէն մին կը նկատուի: Հին ջիւմ պա-
լօները տեղի տուին դաշնակներու որ այսօր թէ մեծատունք եւ
թէ միջին դասակարգի պատկանող ընտանիքներ ունին եւ նու-
ազ չեն յաջողակ նուագողք երկու սեռէ: Զայնական երաժշտու-
թիւնը շատ վարժարաններու մէջ կ'աւանդուի, նուագահան-
դէսներ ստէպ կը տրուին քաղաքիս մէջ ի ներկայութեան բազ-
մաթիւ ունկնդրաց, նոցա յաճախութիւնը ժողովրդեան երա-
ժշտական դաստիարակութեան յառաջացած վիճակը կը յայտնէ:
Երբեմն երաժշտական ընկերութիւններ եւս կազմուեցան: Փո-
խանակ այն ընտանեկան ժողովոց, յորս պարն ու խաղը առա-
ջին կարգը կը բռնեն, արուեստասէրք յաճախ կը դումարուին
ամառ ու ձմեռ նուագելու համար դասական հեղինակաց հատ-
ուածներ: Դպրոցները զահապիժեցին գիտութեանց հոսումը ըն-
կերութեան ամէն դասակարգերու մէջ. ճաշակներն ալ միեւնոյն
համեմատութեամբ յղկեցան, նրբացան, եւ արդ չկայ դաստի-
արակեալ անձ մը որ չյափշտակուի ի լուր Մօզարի, Ռօսինիի,
Մէյքերպէրի, Կունօյի, Վէրաիի, եւ այլ հրաշալի մեղեդիներու:

Եւրոպացիք ի բազմաց հետէ բարւոքեր են իրենց եկեղե-
ցական երգեցողութիւնը, եւ ասով ալ չչատանալով, մեծ տօնի

օրերը՝ եկեղեցեաց մէջ կ'երգուին յատկապէս յօրինեալ պատարազներ, Ռուսք, յունական երգերը թողլով ընդունեցին իրենց երգոց վրայ հիմնեալ մասնաւոր երաժշտութիւն մը որ յոյժ ախորժալուր է: Պուլկարք եւս ծանուցեալ հերձուածէն յետոյ, բարեփոխեցին իրենց սրբազան երաժշտութիւնը եւ արդ բաւական կանոնաւոր կ'երգեն իրենց կրօնական արարողութեանց մէջ:

Քաղաքակրթութեան պահանջմունքէն վեր բան մը կայ որ մեր վրայ կը դնէ ծանր պարտաւորութիւն կատարելու յիշեալ բարեփոփոխումը: Միթէ արժան է զի մեր տուներու, թատրոններու, սրահներու մէջ բերկրեցունենք զմեզ երաժշտութեան ազնուագոյն տեսակներով եւ յոռին գործածենք ի փառաբանութիւն Աստուծոյ: Միթէ նախնիք չէին նուիրեր Արարչին՝ երկրի բերքերէն լաւագոյնները: Մարդիկ ի նախնումն նուիրեր են անշուշտ իրենց լաւագոյն երգերն Աստուծոյ պաշտաման: Մեր Հայրապետք եւս, յետ գրելոյ իրենց սրբազան եւ անզուգական քերթուածները, անոնց յարմարեցոյցած ըլլալու են ժամանակին լաւագոյն եղանակները: Այսպէս ալ ըրին Եւրոպացիք եւ այլք, ինչպէս որ վերն ըսի: Մեք եւս արդ հետեւելու ենք նոցա գովելի օրինակին, քանզի կարելի չէ ժողովրդեան մի գլխաւոր մասին կրօնասիրութիւնն արծարծել մեր արդի եկեղեցական երաժշտութեամբ, որ մեր սուրբ Հայրապետաց աստուածաշունչ շարականներու եւ մեր վեհ արարողութեանց ալ չեն թուիր համապատասխանել:

Իրաւ է զի մինչեւ հիմա, մերթ ընդ մերթ, փորձեր տեղի ունեցան ի Բարիզ, ի Վիէննա, ի Վինետիկ, եւ այլուր, բայց ինչ ինչ պատճառներ միշտ արգելք եղան բարեփոխական լրման համար եղած մասնական կամ ամբողջական փորձերու: Այդ խոչընդոտները՝ բարեբախտաբար այժմ գոյութիւն չունին:

Յիշեալ փորձերէն միոյն ականատես եղայ ի Բարիզ, 1857ին կարծեմ: Հ. Ռափայէլ Վ. Թրեանց, այն հմուտ եւ ընտիր ճաշակի տէր Միխիթարեան վարդապետը, որ յայնժամ անօրէն էր Մուրատեան վարժարանի, Գերմանիայէն բերել տուեր էր ծանօթ երաժշտաց յօրինած մեղեդիներու հաւաքածոյ մը յեկեղեցիս երգուելու համար: Աշակերտք, իրենց ուսուցիչ Պ. Թօնի Պայլասի (թէնօր) առաջնորդութեամբ, կ'երգէին հայերէն լեզուաւ զայնս, ամէն կիւրակէ վարժարանին մատրան մէջ, ընկերակցութեամբ երգեհոնի, ի ներկայութեան Սէն—Ժէրմէն ազնուական թաղի

բազում բնակչաց՝ որ ախորժով կը լսէին այն գեղեցիկ մեղե-
զինները զոր քառասունի չափ արեւելեան մանկունք կ'երգէին
Ղերմեոսանդութեամբ եւ յուզմամբ: Աւագ խորանին առջին քա-
հանայն կ'օրհնէր ծնրադրեալ ժողովուրդը եւ մանկունքը՝ խունկի
քաղցրաբոյր ամպերուն մէջ, մինչ, անդին, այրօներ, քեցորներ,
պարիքօններ, պասսօներ՝ խառն ընդ խորհրդաւոր հնչմանց եր-
գեհոնի՝ կը հռչակէին զփառս Բարձրելոյն: Ո՛հ, կը յիշեմ տա-
կաւին զի այն աստուածային արարողութիւններէ յետոյ՝ մեծ
յուզմամբ կ'եղնէի եկեղեցիէն, սիրտս լի երկնային ուրախու-
թեամբ, միտքս ու հոգիս ի վեր . . . : Աւաղ, այն հոգեկան
բերկրանքը կարճատեւ եղան: Եկեղեցական բարձրագոյն հրա-
մանաւ եւրոպական երաժշտութիւնը հալածեցաւ մեր եկեղե-
ցիէն: Սակայն այն ժամանակուան զիրքը նկատելով՝ սոյն հրա-
մանը հիմնեալ էր:

Բայց այժմ կարող ենք լրջութեամբ խորհիլ կատարելու
սոյն բարեփոխումը, ոչ միայն յանուն քաղաքակրթութեան, այլ
մանաւանդ յանուն սուրբ հաւատքի, վասն զի ցաւօք սրտի կը
տեսնուի զի հաւատացելոց թիւը տարուէ տարի կը նուազի յե-
կեղեցիս մեր, եւ սորա զլխաւոր պատճառներէն մին ալ մեր
սրբազան երաժշտութեան արդի ցաւալի վիճակն է:

Յաւարտ բանիցս, կը կրկնեմ թէ այս գովելի եւ ցանկալի
բարեփոխման ալ արգելք չկայ, մանաւանդ թէ այժմ ամեն ինչ
նպաստաւոր է այսմ: Ուստի հաստատապէս կը յուսամ թէ այս
խոնարհ դիտողութիւններս ի նկատ առնուին մեր եկեղեցական
արգոյ իշխանութեանց կողմանէ եւ թէ հրամայուի առ որ անկ
է ուսումնասիրել եւ լուծել սոյն կարեւորագոյն խնդիրն ի փառս
սրբոյ Եկեղեցւոյ:


Յ. Վ. Աճէճեան



ՊՈՒԿՈՅԻ ԵՐԻՅՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒ ՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



ՔԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՒՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (*)

Դժուարին չէ մտարերել թէ ինչ մեծ ազդեցութիւն պիտի ընէին այն զիրքերն եւ այն տեսարանները այնպիսի երիտասարդ տղու մը վրայ, որն որ այնքան ճոխ զգայականութիւն եւ այնքան վտանգաւոր սրտի փափկութիւն մը ունի. տակաւին առանց մկրտութեան, մօրմէն հեռու, եւ զինքը այն ահռելի վտանգներէն սրտասպարհու համար, սոսկ այն ուսուցիչներն ունի որոնք «ինձմէ շատ աւելի զինձմով էին», կ'ըսէ: Վինչ զարմանալու բան, կը դռչէ, թէ որ ունայնութեանց մէջ կը կորսուէի, եւ քեզմէ հեռու, ո՞վ Աստուած իմ, արարածոց ծոցը սիրտս կը թափէի, երբ այնպիսի մարդիկ ինձի առաջնորդ արուած էր, որոնք բարեգործութիւն մը պատմելէն այնչափ կ'ամչնային, որչափ քերականական սխալէ մը, եւ իրենց շուայտոտ առասպելացը մէջ մեծ պարծանք կը համարէին արուեստի ամէն հարստութիւններն եւ պաճոյճերը խառնելին, եւ ընդունած ծափահարութիւններուն վրայ կը հրճուէին: Ահաւասիկ այս կերպով ես՝ ողորմելի տղայս, տակաւին կենաց սեամբն վրայ, կանխիկ վտանգներու մէջ նստուեր եմ, եւ սկսեր եմ սորվիլ եւ զգալ տաղտկալի ներքին խռովութիւններս: Յիբաւի շատ շուտ թոյնը Օգոստինոսին երակներուն մէջ վազելու կը սկսի: Դեռ ծաղիկ հասակին մէջ, տանը չորս տարիքը հազիւ կը լմնցընէ,

(*) Տե՛ս Պատկեր Ե. Տարի Ընդ 18:

այն վտանգաւոր եւ սիրուն հասակին մէջ, յորում սիրտը՝ ծաղկի մը նման, դիւրաւ կը փթթի, դիւրաւ ալ կը թռռի, Օգոստինոս անսովոր այլայլութեամբ մը կը սկսի խոսիլ «Իմ մէկ հատիկ երազս՝ սիրել ու սիրուիլն էր: Բայց, կը յարէ խոնարհութեամբ, այն մաքուր եւ լուսատու մտերմութեան սահմանը չէի բնակեր, ուր որ հողի զնոցին կը սիրէ. թանձր գոլորչներ գոյութեանս ամենաստորին խորշերէն, եւ երիտասարդութեանս հնոցէն բարձրանալով, այնպէս խաւարամած կը պատէին սիրտս, որ ալ չէին կրնար զանազանել անվայել սիրոյն խաւարչուտ երեւոյթներուն մէջէն օրինաւոր սիրոյն մաքուր եւ պայծառ լուսաւորութիւնը: Ուստի սպառնչ հուրը վառուելով իմ մէջս, անզուսպ երիտասարդութիւնս՝ ուժգին եւ անկարգ կրից յուզմամբը, կը յարձըկէր, կը զահավիժէր ամօթալից մեղաց անդունդներուն մէջ:»

Ամենատխուր խորհուրդներ ստիպւաւ առ սակաւ կարչաւենիւր հողոյն վրայ: Չար ցանկութեանց փուշերն անոր սիրտը կը խոցեն, եւ որովհետեւ չկար քովը մէկն որ զանոնք խլէ, արագութեամբ կը մեծնան, եւ Օգոստինոսի կեանքը մեծ վտանգի մէջ կը ձգեն «Դեռ երիտասարդ տղայ էի, կ'ըսէ յանցաւոր հաճոյց ցանկութեամբը սկսեր էի վառուիլ. եւ կեանքս ամօթալից զբօսանքներու մէջ վասնելէն չէի ամջնար: Հողոյս գեղեցկութիւնը կը թուսէր, եւ ես, ո՛վ Աստուած իմ, քու աչացդ առջին զգուելի վէրք մ'էի. այսու ամենայնիւ այս վիճակիս մէջ ես ինքզինքիս կը հաւնէի, եւ այլոց աչքին ալ հաճելի երեւնալու կը ջանայի:»

Միայն թէ բնաւորութեամբ երկչոտ եւ ամօթխած ըլլալով ամենախիտ քօղով մը կը ծածկէ իւր հողոյն անկարգութիւնները, եւ ոչ ոք՝ իւր դասընկերներն եւ բարեկամներն անգամ, չեն կրնար գուշակել անոր սրտին մէջ փչող փոթորիկները:

Այսու ամենայնիւ Օգոստինոսին յաջողակութիւնն եւ խելքըն օրքան զօր կը զարգանար. հողին՝ թէպէտ եւ խանգարուած, սակայն չարութիւնը դեռ բոլորովին սպառած չըլլալով զանիկայ, օր օրուան վրայ գեղեցկագոյն փայլ մը բոլորտիքը կը սփռէր: Պերճախօսութիւնը կը սկսի երեւան ելլալ, եւ ամէն զինքը խողները կը գուշակին թէ կատարեալ ամաց հասակին մէջ ամենէն հուշակաւոր ճարտասանները պիտի գերազանցէր: Պատրիկոս այս լուրերը ընդունելով կը զմայլի կը հիանայ. եւ ինչպէս անգամ մը արդէն իւր տղան թաղատայէն Մատաւ-

րայի բարձրագոյն զպրոցը փոխադրած էր, այս անգամ նաև մեծ ճիգ մը ընելով, միտքը կը դնէ որ զանիկայ առնու հոնկից եւ ուրիշ երեւելի համալսարան մը խրկէ. Հոովմ չկրնար խաւրել, վասն զի իւր դրամական միջոցները թող չէին տար այնպիսի ձեռնարկութիւն մը, կ'առաջադրէ որ գէթ Կարթագինէի խրկէ զանիկայ: Հոն կրնայ գտնալ ուղած զպրոցները, վարպետները, գրքատունները, անհամար եւ ընտիր հասակակից եւ րիտասարդներու ընկերութիւնը, մէկ խօսքով այն ամէն բանն որ իւր տղուն մտաւոր յառաջգիմութեանը հարկաւոր է: Դժբաղդաբար այս խորհուրդը ի գործ դնելու համար չէր բաւեր մեծանձն եւ հպարտամիտ ըլլալը, որպիսի էր Պատրիկոս, հարստութիւն չունենալով՝ խնայութիւն, զրկանք եւ հետեւաբար ժամանակ հարկաւոր էր: Ըստ այնմ 369 տարւոյն վերջերը, հանգստեան օրերուն Պատրիկոս միտքը կը դնէ որ Օգոստինոսը Մատաւրայէն կանչէ եւ տարի մը զանիկայ իւր քովը պահէ, որպէս զի նոյն միջոցին այն երկայն եւ ծանրագին ճամբորդութեանը համար հարկաւոր եղած սաակը հողայ: Օգոստինոս կը զառնայ ի Թագաստա. ո՞վ կրնայ երեւակայել թէ ինչպիսի մեծ ուրախութեամբ ընդունելութիւն կը գտնայ իւր մօրմէն: Մոնիգա դեռ բանէ մը լուր չունի. պտակազարդ տեսներով իւր զաւակը՝ կը ցնծայ ու կը պանծայ անոր վրայ, ինչպէս ամէն մայրերու ալ բնական է սոյնպիսի պարագայից մէջ, որչափ ալ խոնարհ ըլլան, եւ զանիկայ միշտ անմեղ կարծելով, անոր տասնըհինգ տարեկան ճակտին վրայ, վստահ սրտով սիրալիր համբոյր մը կուտայ:

Թէ որ Օգոստինոս անմեղ եւ մաքուր ըլլար, կամ թէ մանկական վստահութեամբ Մոնիգայի խոստովանելու ըլլար իւր սրտին խոտովութիւնները, կրնանք ըսել որ իւր մօրը քով, անոր բարերար ազդեցութեանը ներքեւ, այն հանգստեան օրերը իրեն համար օգտակար կ'ըլլային, եւ ասանկով մեծ պատրաստութիւն մը տեսած կ'ըլլար Կարթագինէի մէջ պատահելիք վտանգներուն. բայց անոր հոգւոյն դտնուած տխուր վիճակը, եւ ալ աւելի տխուր դրած առաջադրութիւնը մօրը չյայտնելու իւր սրտին խոտովութիւնները, շատ ցաւալի հետեւանքներ պիտի ունենան իրեն ապագային համար: Տան մէջ բնականապէս պարագիտութեան ենթարկուելով, կարգաւորեալ զբաղմունք մը չունենալով՝ երկար եւ տաղտուկ մտաց ցնորումներով ժամանակը պիտի անցնէ. մտաց անաչխատութիւնը, կենացը անգոր-

ծութիւնը ներքին կրից աղմուկը չուտով պիտի սաստկացնեն: «Տասնըվեց տարեկան հասակիս մէջ էի, կ'ըսէ, երբ ընտանեկան դործոց համար ստիպուեցայ դադրեցընելու ուսմունքներս, եւ դառնալու ծնողաց տունը. սնամաքուր ցանկութեանց փուշերը, որոնք մինչեւ այն ժամանակ սոսկ հողիս խայթած էին, մեծցան յանկարծ, եւ խիտ փունջերու պէս զլիէս վեր բարձրացան»: Կրից ձայնը կամաց կամաց բարձրանալով իւր հողոյն մէջ Աստուծոյ մտածմունքը եւ սէրը կը պաղեցընէ եւ խղճին խայթն ալ խղղելու կը ճգնի. «ի սլառիժ անհաւատարմութեանս կ'ըսէ, գերութեանս չղթայներուն պատճառած աղմուկը կը խըլցնէր զիս եւ քու ձայնդ չէի լսեր, Աստուած իմ, եւ զուրկ մնալով այն ամէն մեծ միջոցներէն եւ օգնութիւններէն որոնք քու պարգեւներդ են, կ'ըզգայի որ օրէ օր չար կրակը զիս կը լաբէր ի ներքուստ Սիրտս բոլորովին կրակ դարձած էր, կը շարունակէ Օգոստինոս այնպիսի պերճ ոճով մը որ անկարելի է ճիշդ թարգմանութիւնը, կ'եռար, կը փրփրար շարութեամբ, կը թափուէր չորսովն, արտորնօք կը յորդար, եւ անվայել յոգերով կը հպէր: Ո՛վ դուն իմ անաղան ուրախութիւնս, ա՛յ քու ձայնիդ ես ականջ չէի կախեր, եւ օր քան զօր քեզմէ կը հեռանայի»:

Բայց աճապարենք ըսելու ի գովեստ սրբուհի Մոնիզայի, որն որ այնքան զգօնութեամբ իւր որդոյն սիրան ի պզտիկուց ինամած եւ ուղղած էր, որ Օգոստինոս այս իւր յանցաւոր հաճոյից մէջ երջանկութիւն չգտնար: Առաջին անկարգութեանցը հետ գովելի տխրութիւններ ալ կը սկսին: Սաստիկ կը տանջուէ խաղաղութիւն եւ երջանկութիւն կը փնտռէ. բայց հաճութեան ստուերն իսկ չգտնար: «Անկարգ զուարճութենէ մը ետքը երազէ արթընցողի մը պէս ինքիւր վրաս սոսկում մը կ'ըզգայի. Դուն, ո՛վ Աստուած իմ, իմ անվայել, հաճոյքներուս վրայ լեղիախառն տհաճութիւն մը կը թափէիր, որով կը թքնադատէիր զիս փնտռելու ճշմարիտ հաճոյքները. այն հաճոյքներն որ առանց լեղւոյ եւ առանց խայթի են»: Բայց տախուին աչքը այն կողմը չուզէր դարձընել, եւ կը ընակի այն փոթորկաց մէջ «ամբարտաւան անարգութեամբ եւ անհանգիստ տաղտկութեամբ»:

(Շարունակելի)

ԱՌ ԶԵՌՆ

Բ Ա Ռ Ա Գ Ի Ի Ք

Լ Ա Տ Ի Ն Ե Ր Է Ն — Հ Ա Յ Ե Ր Է Ն

Ի ՊԷՏՍ ԴՊՐՈՅԱՅ

ՍՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

Տ ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ . ՄԻՍՔՃԵԱՆ

ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՅԻ
ԵՒ Ի ՀՌՈՎՄԷԱԿԱՆ ԿՂԵՐԱՆՈՅԻ

Ի ՀՌՈՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ

Ս . ԺՈՂՈՎՈՅ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱԻԱՏՈՅ

1893 — ՌԹԽԲ

ՊԱՏԿԵՐ տասն և հինգ օրը մի անգամ կը հրատարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դանեկան
Գաւառաց և՛ օտար երկիրներու համար
բղբատարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

Խրատքանչիւր թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եւշիլ փողոց
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան և՛ թերթին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար:

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1